

❖ ԳՈՒԽԱԿԵԱՆ ՏԱՂԵՐ ❖

(Ծար.)

Ես մեռնիմ ի քոյ վերայ՝ դու ըղբոյ ծամբոտ թէ կտրես.  
Կրտրես մաշալայ վառես, ձեռքդ առնուս ու զիս բընտրուես.  
Գաս իմ հողվերօքս անցնիս, հետ լընուս զաչերտ ու թափես  
Գրրկիկ իմ քարիս ածես, զազառաժ վէմբս համբուրես:

×

Իմ եարն ի հարանց տանէն հանց ելաւ զինչ նաւն ի ծովէն.  
Հաղեր ըզկանանչ ճուպան ու քաշեր զգըլխարկն ի վերէն.  
Իր շունչն է յայն մըշկէն, որ դըրած ի յամպարիէն.  
Երեսն յայն դումաշն նըման, որ հանած ֆըռանզաց միջէն:

×

Հընցեղ կունահ է 1) սըրտիս, որ կանգնիմ ես այլ մաղեղէն,  
Հաղնիմ ի լեռներն ինկնիմ, լօք ուտեմ զամէն խոտեղէն.  
Կասկած կայ ի յիմ սըրտիս, զարհուրիմ ի մահուանէն.  
Վախեմ թէ անէրէց մեռնիմ ու տանին թաղեն անօրէն:

-

Աչերտ է ի ծով նըման որ Մըսրայ ի դուռն է կանգներ.  
Վարսերտ է յալի նըման, որ քամին կ'անէ տարուրեր.  
Քան զուռ ես ի վեր վաղեր, քան զկարմիր խընծոր բոլորեր.  
Պայծառ ես քան ըզզաֆրան վարդ, հոտով զաշխարհս ես լըցեր:

×

Այդ քոյ ստեղծողիդ համար երբ քայլես զուներդ 2) մի՛ չարժեր.  
Այդ քո աչերուտ խընճերն շատ մարդու արիւն է խըմեր.  
Խօշ եար, արեւուտ համար որբուկ եմ, զիս մի՛ լացներ.  
Տրդայ եմ ու չեմ լըռեր, զիս ի քո հուրըն մի ձըղեր:

1) Զին. Կու հանէ : 2) Զին. Զունկըդ :

X

Խօշ եար դու հերիք արա՛, քո սիրուտ հողիս կու քակի·  
Արեկ յայլ աշխարհ երթանք, աշխարհս այս մեղք չը պիտի·  
Երթանք յայլ աշխարհ կենանք, որ անվախ կենանք՝ և ալանի·  
Քանի տեղս ահով կենանք ու դողանք թէ ի՞նչ տի լինի:

X

Հողե՛կ, դու տայիր տաստուր, որ զծոցիկո ի յետ տանէի·  
Զծոցիկո այլ պաղչայ անէի, տաստուրովդ ի ներս մըսնէի·  
Երգուի, երգում անէի, անտաստուր ի դուրս շգայի·  
Այն ի՞նչ անհաւատ զըրօղ, զիս ի քո ծոցուտ զայ տանի:

X

Ժամ ժամ զիմ զարիպութիւնս հետ յիշեմ հետ նըստիմ ու լամ·  
Ճապղեր եմ ջըրի նըման, ի յօտար երկիր կու զընամ·  
Ցորեկն եմ ի նետ նըման, զով տեսնում ի դէմ կու զընամ·  
Գիշերն աղեղան նըման, լարթըմիմ ի վար կու մընամ:

X

Կանանչ ու կարմիր ամիս, միթէ մարշն չէ բերեր զիս·  
Իրեր, սիրու տէր արաւ այս քաղքիս այս հըմնաւիրիս·  
Երկու եարուկ կու սիրեմ, երկուսին սիրտըն կ'ուզէ զիս·  
Պըստիկն ամ'ո ու ել' 1) կ'ասէ, մեծն ասէ թէ արեկ 2) մօս ի յիս·

X

Մտեղծօ՛ղ, զքո ստեղծած ծառայն մի՛ ձըրեր ի ձեռն ի սիրու·  
Թէ ձեռն ի սիրու ձըրես, մի՛ մատներ ի խալխի լեզու:

X

Խիստ եմ կարօտցեր յիմ եար, զու աժես որ կարօտանամ·  
Ով զքեղ մօս ի յիս բերէ, նա հանեմ զճիկարս իւրեն 3) տամ·  
Ապրեր եմ քառոսւն տարի ու քաշեր հազար տարու զամ·  
Ի՞նչ չահ է իմ չաստ ապրիլս, դէպ ի քէն մահրում կու մընամ:

(Յար.)

Հրատ. Հ. Ն. Ակինելլին

1) Զեռ. առաւել; 2) Զեռ. արեկ; 3) Զեռ. իւրէն: